



Շ Ա Բ Ա Թ

Ազգային, Քաղաքական, Բանասիրական եւ Զուարճայի՛

ՊԱՅՄԱՆՆԵՐ. — Ծաղիկի բաժանորդացիներն է Տարեկան՝ Պոլսոյ համար 40, Գաւառներու համար 50 դան. : Վեցամսեայ Պոլսոյ համար 25, Գաւառաց համար 30 դան. : Հասք 30 փարայ : Բաժանորդագրութիւնը քիւրքի վրայ է, տարեկան բաժանորդները պիտի ստանան 52 եւ վեցամսեայները 26 քիւրքի Ծաղիկի : Պաշտասխան Գրաստանը յանձն կ'առնէ հասուցանել բաժանորդներուն վճանները.

Երէ Ծաղիկի հրատարակութիւնը ո'ր եւ է արգելի հանդիպի : Ծաղիկի բաժանորդներն իրաւունք ունին 100 այցեխարս նուէր ստանալու : Հանրօգուտ նիւթերու վերաբերեալ յօդուածներ եւ քրթակցութիւններ շնորհակարտեամբ կ'ընդունուի : շԱՅՏ. — Ծաղիկի վերաբերեալ ամէն ինչ պէ՛տք է ուղղել Պաշտասխան Գրաստանը : Կ. Պոլիս, Սուրբան Համալս, քիւ 14 :

Խ Մ Բ Ա Գ Ի Ր Ա Կ Ա Ն Խ Ա Ղ

Մեր Ազգային անցեալը որ տուրք մը խմելու համար Բերայի Լիբանտի կըրծալով հոն կը տեսնէ մեր Թերթերուն մեծագոյն մասին խմբագիրները, եւ Բարեկենդանի առժիւ այս բանը զեղեցիկ առիթ մը համարելով կը ներկայանայ անոնց եւ հետեւեալ առաջարկութիւնը կ'ընէ.

(ՃԻՃԻ ՈՒՆԵԽՄ Ո՞Վ Կ'ԱՌՆԷ)

Ազգային. — Ճիճի ունիմ ո՞վ կ'առնէ :

Մասիս. — Վերթոր Հիւկոյին գրածն է նէ ինծի տուրք բայց հետան ալ բացատրութիւն մը ունիս նէ ան ալ տուր որ բէշի քիթիցիներն ուշառ ուշանագ բան մը չըլլայ որ Բիւզանդիոնն ալ բերանայ չբանայ :

Ազգային. — Չէ, ան չէ, ամուսնամտութեան համար Հորոյին գրածին դէմ է զահէր :

Մասիս. — Ես չեմ ուզեր այն տեսակ գրութիւններ Բիւզանդիոնը կուզէ :

Ճերիտէյի Շարգիյէ. — Ինչ է, Էջմիածնայ գանձարանին մէջ եղած գողութեան սուտ լուրերէն է նէ ինծի տուր որ, Թերթիս մէջ Բիւզանդիոնին Թղթակիցը անգամ մ'ալ կարգի բերեմ :

Ազգային. — Ան չէ :

Բիւզանդիոն. — Գառը գիւղի Թաղականներուն հրամարականն է նէ կամաց մը տուր. Փոռնը չտեսնէ, եւ ան ալ չտունէ :

Ազգային. — Չէ՛ ճանրմ, ան չէ, Ս. Յակոբայ Բիւզանդանցին հոգաբարձութեան խնդիրն ըլլալու է :

Բիւզանդիոն. — Ես չեմ ուզեր Մէճմուային տուր :

Մէճմուա. — Հա, շու Ս. Յակոբ մէսէլէսի իսէ վեր պանա, պէն ծուռ պիր գաչ հաֆթա իւսթ իւսթէ տէրն իմթիմ ամա, զարար եօգ, բէք պէյէնթիմ պիր գաչ հաֆթա տանա տէրն իսէրիմ, Թաքի խըրայա գօյալըմ :

Ազգային. — Եօգ օ տէյիլ, Թաշայա կիթմէյէն առաջնորդարըն իւզէրինէ դիտողութիւն օյմալը :

Մէճմուա. — Պէն էօյլէ շէյլէրէ զարըչմամ, Մաղիկէ կէօթիւր :

Մաղիկ. — Սուրբէներուն մէջը եղած խաղբութեանց գրութիւնը չըլլայ բաժող, ես ալ ան կը փրնտրէի կոր, զիտես եա խմբագրաց գրուանը միշտ ծակ կ'ըլլայ, ձգեր եմ ինչ ըրեր եմ :

Ազգային. — Ան չէ :

Մաղիկ. — Եթէ կրօնական է Աւետարեթին տուր : Աւետարեթ. — Մենք Սուրբ Գիրքէն անդին աւտրմ մը չենք նետեր :

Ազգային. — Ան ալ չէ :

Մաղիկ. — Էյ սա չէ, ան չէ հապա ի՞նչ է : Չըլլայ Թէ սա սօն մօտա գաւառաբարբառներէն ըլլայ, եթէ անանկ է նէ, Բիւրակին տուր :

Բիւրակն. — Այս շաբթուան Թերթս լեցուն է, կուզես նէ Լոյսին տուր :

Լոյս. — Ինչ կ'ըսէք եղբայր, իմին Թերթս սալօնի Թերթ է խրմնաբանութիւններ եւն. հիչ կ'ըլլայ :

Ազգային. — Սա դուն սալօնէն վար իջիր տէ քիչ մը տեսնուիրք : Բայց ճանրմ, առ ալ չէ, սա իմ ըսածս ժամանակաւ Տէրոյէնց պատուելին գրած է, կուզէր նէ մէզամի կը դնեմ ով որ աւելցունէ նէ կ'առնէ :

# Ծ Ա Ղ Ի Կ Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

## Պ Ա Ր

Պարը անմեղ զուարճութիւն մ'է կ'ըսեն եւ մինչեւ ցայսօր կը շարունակեն իր պաշտպանները :

Բայց պարը իր բաժանումներն ունի , Ասիոյ պարը Եւրոպականէն շատ տարբեր է նոյնպէս Ափրիկէինը Ամերիկայէն :

Մեր ընդունած անմեղ պարը ասոնցմէ ո՞րը պիտի ըլլայ , Ախ մանտիլը՝ թէ գատրիլը , հօրա՞ն թէ բօլքան , Հնդկաստանցւոց լիտայի պարը թէ Ամերիկացւոց շըղ-թայի պարը (լանսիյէ) :

Կարճ խօսելով պար ըսուածը այնչափ անմեղ զուարճութիւն մը չէ , սակայն պարողին ձեռքն է անմեղ կամ մեղաւոր ըլլալն ալ , որովհետեւ պարը պախարակելի է չկրնար ըսուիլ :

Կը մնայ մեզի ընտրել թէ այս պարերէն ո՞րը աւելի յարմար կուգայ մեզի , մեր Ասիականը թէ չորս օրէ ի վեր խաղացած Եւրոպական պարերնիս :

Ամէն ազգ իրեն յարմար պարը ունենալու է , եթէ պարին մէջ անմեղութիւն մը կայ , այն է բնականը ընտրել եւ ոչ թէ օտարինը , զի իր բնութեան բոլորովին հակառակն է :

Տեսնեմ կրնա՞ս գաւառներու մէջ բօլքա , վալս , գատրիլ խաղալ տալ , զուտը կտրես իր գաւառին խաղը կը խաղայ , իր սիրտն չթողուր , որ դուն մուգիքային ճիշդ պաթութեային պէս չես կրնար ընել տրմիշէնդ :

Նոյնպէս Ասիացին իր ախմամտիլը , տէպրէպիճոյ ըսուած խաղը այնչափ աղէկ կը պարէ որչափ դուն զրժուար կրնաս ձեւացնել քու մուլինդ , նաեւ ան կոփէարը այնչափ կանոնաւոր է որչափ որ դուն կը չիթիս միշտ շանժէիդ մէջ , միթէ նուա՞զ հաճողը կզգան անոնք քեզմէ իրենց բացօթեայ դաշտերուն մէջ , որչափ դուն կը տառապիս , պարահանդէսի աղակամեալ օղը անքուն եւ մինչեւ լոյս ծծելով : Անոնք առանց կնոջ կը պարեն , կը զուարճանան , կ'երգեն եւ կ'ազազակեն , սակայն դու հազար ակնածութեամբ կուրծքդ կնոջ մը կամ աղջկան մը լանջքին տուած վարապար կը պարես , չգիտնալու կամ պզտիկ իյնալու վախէդ անճանգիստ կըլլաս , կամ եթէ աղէկ պարել գիտես գերկէ գերկ յափշտակուելով , եւ միշտ դառնալով հողիդ կը հանես : Այս է ուրեմն ժիւնասթիք ըսուած անհիմն կարծիքդ որ պարիդ հեզի-նակները ինքզինքնին արդարացնելու համար հեղինակած են : Անոնք նիւթական վիճակներդ են , բարոյական մնաս-նելիդ դու ամէն օր ակներեւ կը տեսնես . մի առ մի պատմել աւելորդ կը համարիմ , սակայն կ'ուզեմ որ հետաքրքրաշարժ իրողութիւն մը պատմեմ քեզի որ անցեալ շարժի գիշեր պարահանդէսի մը մէջ տեղի ունեցեր է :

Ս. Անուն անձ մը իւր մանկամարդ կնոջ թախան-ձանայը զիջանելով կ'առնէ պարահանդէս կը տանի :

Որովհետեւ ինքը պատուաւոր մէկն էր չճանչցուելու համար գիմակաւորելով կ'երթայ սրահին մէկ անկիւնը կը նստի :

Այս միջոցին պարող մօնչէր մը գալով կինը պարի կը հրաւիրէ , բայց որովհետեւ մարդը ձայն ալ հանել չէր ուզեր կատարուի նշանացի հրաւիրողին հասկցնել որ իր տաման ուրիշին չթողուր : Հրաւիրողը զայրանալով (որովհետեւ գինով էր) մէկ քանի նախատական խօսքեր ընելէն վերջը ամբողջին մէջ աներեւոյթ կ'ըլլայ , սակայն միաթը կը գնէ մարդուն խաղ մը խաղալ :

Երաժշտութիւնը քաարիլի նշանը կուտայ եւ ամէն ոք իր տաման առնելով պարելու կը պատրաստուի :

Մանկամարդ կինը իր էրկանը կ'ուռաջարկէ սր պարէ , կ'երթայ վիզովի կ'ըլլայ այն մօնչէրին որ քիչ մը յառաջ զինքը պարի հրաւիրած էր :

Առաջին բարթին մինչեւ որ կը լմնայ կինն ու մօնչէրը ծանօթութիւն հաստատելով մէջլերին՝ կը խոստանան միմեանց Բ. գատրիլին իրարու հետ պարել : Այսպէս Բ. Գ. Դ. Ե. եւ վեցերորդ բարթիներուն չենք գիտեր ի՞նչ կ'անցնի մէջլերին , կինը փոխանակ իր էրկանէն անբաժան լինելու երբեմն կ'անյայտանայ եւ հետքը չթողուր :

Կուսն աէբօյին ուրիշ մօնչէրին մէկը մանկամարդ կնոջ էրկանը մօտենալով ականջն ի վար քիչ մը առաջ մէկուն հետ կուտեր ես , զգուշացիր զքեզ պիտի հարուածէ՞ կ'ըսէ :

Մարդը սաստիկ վախնալով կը թողու կինը եւ կ'երթայ գործը պարահանդիսին անօրինութեան իմացնելու :

Երբ կը վերագառնայ կը նայի որ կինը չկայ , հոս կը փնտռէ , հոն կը փնտռէ չկայ , այսպէս շարունակ ժամ մը իր մանկամարդ կինը փնտռելէն յետոյ յուսահատելով ջղային խնդումով մը կը մտնայ պուֆէն մէկ կրկու օրի խմելու :

Այն ինչ 8 հատ դուռաթ կը պարպէ , կը տեսնէ կին մը որուն քալուածքն կը կուսէ իր կինն ըլլալը կը վազէ օձիքէն կը ըսնէ :


Կարծեցեալ կնոջ գովալիէսը եղելութեան հետեւութիւնը կը շարունակ , խեղճ մարդուն երեսին կը պոռայ , գուն ի՞նչպէս պահալի մարդ ես , ի՞նչ իրաւամբ տամայիս օձիքէն բռնեմ ես , կ'ուզե՞ս որ հիմա աղիքներդ դուրս թափե՞մ :

Բայց այս կինն է , կը պոռայ յուսահատազար խեղճ մարդը , թող բանայ երեսը որպէս զի համոզուիմ :

Ատիկայ պարահանդիսի կանոնին դէմ է կ'ըսէ առեւանդողը , եւ պարահանդէսն խոյս կուտայ խեղճին կինը հետը տանելով :

Հետեւաբար խեղճ մարդը , կսկիծէ , ցաւէ եւ գինովութենէ բոլորովին յուզուելով քառորդէ մը վերջը կատալի յիմար մը կ'ըլլայ :

Ուստի այս օրինակը աչքիդ առջին ունենալով յիշէ թէ Եւրոպական պարուց կնոջ հետ առնչութիւնները միշտ ծանր հետեւանքներ կը բերեն :



### ԱՆՑԵԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ

(Շարունակութիւն 31 թիւէն)

— Տէր պապա, վախտէ տալէթ չեղանք, միւս-տազիլ իսէ տէ աղային հիմնէթ ոյն տալէթի կու համար-վինք, ֆախէթ էլան չգիտեմ ուր մանչուն թարաֆն է ուր տի երթանք, չէ նը աղջկանը :

— Ճանըմ, սէն տէ ախրէթ սորուճուսու մը օլտուն, նշանը զըզ տալէթէ կէլէն չօճուղուն պէօյիւք թէյղէ-սինին զըզը սըր, շիմտի աննատըն մը :

— Պէ ախպար սոնկս ըսէ ուր քըչիյ մը մալիւմաթ քէսպը անիմ : Չաննը կընիմ ուր զիեաֆէթինն ճամբօլը բան մին է, զէօրէ մուզիպայի ձան է ուր կու լսիմ :

— Կէրչէք չալկը սէսի կէլիօր, զուք ալ կը լսէ՞ք կոր մի :

— Չաննը կ'անիմ ուր աս ձէմիյէթը ինչէիս բարի լուս տի նստի անէնկ կու նմանի :

— Ի՞նչ կ'ըսէք, Աստուած օրհնէ վաղը հէմ կիւրա-կէ է :

— Տէր պապա պէն պէօյէ համուր իչլէրինէ կիրիչ-մէմ ամա, արթըղ նասըլ օլտու, խօշ օթուրմադ պէնիմ իչիւն տէյիլ ես :

— Աստուած օրհնէ, լսելու հաճէթ չէ, ես ձեր բա-րեպաշտութիւնը ի վաղուց գիտեմ :

— Չաթ չաթ :

— Ազա, կը նայի՞ս աս ի՛շտար խալապալըիս է, չի-տեմ ամա՝ քառսուն հօգիէն եւել ըլլալու է :

— Տէր պապա աճապա տիւյիւնիւ պու ազլամտան մը էտիօրլար :

— Աստուած օրհնեսցէ, տարօսը աունհերնիդ եղիցի ամա այս հրաւէրը միմիայն նշանտուքի օրհնեալ զիյա-ֆէթի համար է :

— Տէր պապա պէն տէ պիլիօրըմ էօյլէ օլտուղու-նու ես, լաքին պու նէ գատար բաթըրտը, պէլքի օն պէչ թանէ տէ ուշագ վար :

— Պէ ախպար զուն ալ ինչ աճայիպ մարդ ես մէյ մարդ մի բան մի տընէ ու տալէթ ուր տի անէ իսէ նը՝ քինթը բերանը չի տի դարձնէ, հիմայէկս ժամանակը քեամիլէն թէպտիլ եղած է, հրամանքդ հին ժամանակը կու փնտուես, սկանպիլով մի զիյաֆէթ չի դառնար, աս խուսուսը հին աչխրքի տայի մատտէ մին է :

— Էֆէնտիմ հրամանցէք, մէկ ժամէն աւելի է կը սպասենք :

— Հապա, հապա, շիտակը աշվընիս ճամբան մնաց քի աճապա ինչո՞ւ ուշացան տէյի, ինչ է նէ հրաման-ցէք :

— Վայ մաշալլահ պատվելի հրամանքնիդ ալ ֆէօս ես ուր :

— Ծառայ եմ տղայ, Աստուած կեանք տայ :

— Ինտէօր ես պատվելի քէֆդ աղէ՞կ է :

— Մեծապէս շնորհակալ եմ ազա, Աստուած բազում կեանս պարգեւեսցէ :

— Ճանըմ պատվելի մեղավէօրս դորոց մատտէյի տայի մէրաք կանիմ ու, կուզեմ ուր լայընոյն քէսպը մալիւմաթ անիմ :

— Սաղմոսին մէջն, մի յուսայք յորդիս մարդկան... աճապա մեզի համար է ուր կու գրէ :

— Տէր ողորմեա էֆէնտիմ, ի՞նչ կ'ըսէք, սաղմոսին գրածը պայաղիութենէ թաղական եղողներուն համար է, որովհետեւ յորդիս մարդկան կ'ըսէք, ձեր մեծապատուու-թեանը պէս բուն իսկ ազնուական թաղականներուն հա-մար չըսեր :

— Ըսել է ուր պատվելի թախըմ մի պայաղի ու պայաղիութենէ եկած մարդիկներ կան, ուր թաղական ենք կ'ըսեն նը . . . :

— Աստուած օրհնեսցէ, այնպէս է, զի այնպիսի ան-ձանց քով բարեպաշտութիւն եւ ողորմածութիւն չըլլա-լուն համար փրկութիւն չկայ կ'ըսէ :

— Ճընկըլ, ճընկըլ, ճընկըլ :

— Սեղան հրամանցէք :

— Ճանըմ Գարիկ ազա, սէն տէ պատուելի կէօրիւր կէօրմէզ քիթապլարտան պաշաաըն, շիմտի վաղթը մը ես :

— Քտ Բերուղիկ կը նայիս աղջկանը նշանածն ալ հոս է, իշտէ սուֆրային կը մօտիկնան կոր, զահեր ան ալ տալէթ ըրեր, պէս պէլլի խպնելուն ներս չեկաւ տէ հիմայ լայաճ սուֆրան եկաւ, մեղայ կովի կը նմանի կը-սեն նէ իրաւ է եղեր, ի՞նչ մեղքս պահեմ շիտակը էչ կլմանի : Աղջիկը տահա չերեցաւ ամա աճապա ի՞նչ կայ :

— Տուտու, նշանած աղջիկը ձեռք պագնելու կու-գայ, նայէ տուտու նայէ, հէլէ քի ըսածիս պէս չէ՞ մի, երեսները օ տը լիս քսած չէ՞ մի :

— Էյ հա ամա կէնէ պէլլիսիդի պէս ըրէ, սախըն չըլլայ քի տիք տիք երեսը նայիս ամօթ է :

— Ապրիս աղջիկս, ապրիս, շնորհակալ եմ, ապրիս պզտի հանըմ տարօսը գըուիտ :

— Ծնորհակալ եմ, հրամմէ, սենեակս, հանըմ էմր արէ ուր նշանած հանըմը նստի ու չի կայնի : Չաննս սա աղան ալ հանըմին նշանածը տի ըլլայ, քէյֆդ աղէկ է :


— Ծնորհակալ եմ, հրամանքիդ քէֆը ինտոր է աղէկ է :

— Ծնորհակալ եմ, ինչալլահ ուր խըսմէթ ուր ըլլայ նը՝ հորանիքնիդ մօտերս կու կատարէք :

— Պամէթ էֆէնտիմ, խամէթ կըլլայ քի առջի հարս-նիքին կ'ըլլայ :

— Մեղայ, քա աս փէք պէրպատ հին աչխրքի մարդ է եղեր, շիտակը քառսուն աղջիկ ունենամ նէ՞ մէկ հատը պիլէ չեմ տար :

Շարունակելի



ՕՐՈՒԱՆ ՄՕՏԱՆ

Ամուսնական կռիւներն այն աստիճան բազմացան այս օրերս որ օրուան նորաձեւութեանց կարգն անցան : որճարաններու մէջ եկեղեցիներն միշտ հետեւեալ խօսակցութիւնը կը լսես :

- Օ տէյիլ ամա , Միհրան աղա էլլինտէն այրըմը՞ :
- Չօգտա՞ն շիմտի՞ մի , ծն պէշ կիւն օլտու :
- Նէյէ սէպէպի նէյիմիշ :
- Սէպէպի նէ օլտուաղ , հէր կիւն էվին իչինտէ խըն կիւր . սանա պիր շէյ սէօյլէեի՞մ . պէօյլէ այրը գալմալարը տահա էյի :
- Եկեղեցայ մէջ :
- Ամպէր հանըմ , Եպրաքսէն էրկինէն զատուեր է լսեցի՞ր :
- Գա վույ , երբ է՞ եղէր այդ պանը :
- Ասօրլնով թամամ ութը օր է քի զատուած են : էյ էրիկը սանքիմ բէք բիւշման է կերվի կար ամա Եպրաքսէն մին պահաթ չեմ ուզեր կ'ըսէ կոր :
- Գա ճանըմ քիշ մը կամաց խորադեցէք օր ամէն մարդ խելքը կլտըր աղօթք մը պիտի ընէ նէ ընէ :
- Քէխեսա էիր զանէր , աղօթք պիտի ընես նէ տունդ ըրէ անանկ ժամ եկուր :
- Աղէկ ալ ըսու կէնճը մեր լախըրընի ի՞նչ կը խառնուիս :
- Ես չէի ըսողը մեղոյ աստուծոյ :
- Ինչ կիցցար ես , մըսեր միլըսեր , անչէ ամա ի՞նչ պիտի ըսէի , հա , գա ատոնք իրար կիւլի պէս կը հոտուըտային , ինչ եղաւ օր իրար թողուցին :
- Եպրաքսէն սուրը խըսըմ մը ունի եզեր 20 տարիէ պէրի Ստանպուլ ոտք կոխած չէ եզեր , շաքաթ մը առաջ ատիկա շիտակ Եպրաքսէին տունը կիշնայ՞ , էյ իշտար ըլլայ նէ իր մարդն է , հալօքը իզրամ պիտի ընէ իրիկուան էրիկը կուգայ կը նայի որ էրիկ մարդ մը կայ , կէշ միտքի կ'երթայ , կը հասկնա՞ս . ատոր վրայ մեծ պօյէն առպետէ մնէ կը փրթի , Եպրաքսէն բէք տող կ'իւլայ ատ անողը կը մարի կ'իյնայ :
- Գա չըսե՞ս օտտուներ ելեր է :
- Հապա՞ էրթէսինօրը էրիկը կը պոնէ ամներէցը կը խրկէ որ լաթերը իլէ ծնտուկը ուղէ , Եպրաքսէն ճէտվէլ խալէմ ճուղապը տրեր է որ , ես տահա սնկէ շատ մալ կ'ուղեմ , շատ բան պիտի փնտռեմ ըսեր է :
- Օ՛րս , աղէկ ալ ըրեր է , հիմակու էրիկմարդոց հախէն պաշխա թիւրլիւ չես կրնար գալ քուրուկ , սինսիդին հագկընտան իմանալը կէլիր :
- Գա վա՛ւյ , օրհնեալք եղիւրք կըսէ կոր , լախըրտըլի տալմիշ եղանք վախթը չափուճախ մը անցաւ :
- Մնաս բարով , կէնէ տեսուի՞նք :
- Մեծ պաքի ճաշուներու իշալլահ քի սըխ կը տեսնուինք :
- Բերայ տուն մը կանանց ընկերութեան մէջ :
- Գա ճանըմ պիր շէյ տույտում ամա կէրչէ՞ք տիր :
- Աննիկին նիշանը կէրի օլմուշ , օնու տէեէճէքսին :

- Օնու պիլիբիմ , սանքիմ պիր թագէ հալտախ վէրիւօր :
  - Ես հանկըսը տըր տէալյին :
  - Վիչէնիկ աղա տիվօրս էթմիշ մատամընտան այրըմը տէեօրլար :
  - Գա նէ սէօյլէեօրտուն , ես տլթը երեզ լիրա թրախօմա ալտը տէալիէր օ վագըթ :
  - Իշտէ բարալարը ալտըգտան սօղրա շիմտի մատամընը թութմուշ անասընըն էվինէ կէօնաէրմիշ տէեօրլար :
  - Գա զավալը Սօֆի , կիւլմէեէճէք պաշ կիւլմէգ տէրլէրսէ կէրչէք տիր , սէճէրէլի թալէհսիդ զըզ տըր . զէնկին պիր Ֆրէնկ ալաճաղըսը , օվագըթ պիլմէմ նէ սէպէպ չըգտը , տուրուպ տուրտուզու եէրտէ ճայտը :
  - Սէպէպսիդ տէիլի իտի Ֆրէնկին ճայտըր , Վիչէնիկտէն զըսգանալը , զըզ գարտաշըմ օլտա , պէն հէր շէյի լիպէրթա սէօյլէր իմ :
  - Իշտէ պէն տէ ծնու սէօյլէեօրում ես , օ վագըթ Վիչէնիցէ ազըլ վերմէսէ իտի , Ֆրէնկի ալաճաղըսը , շիմտի բահաթ իտէր իտի , կէնէ տէրիմ կէնէ , զավալը զըզ կիւլմէեէճէք օ տուր :
  - Գա ճանըմ , Բասկալ Ագասպիտէն նէեէ՞ այրըտը , նէ՞ շէյլէրի էքսիլիտի , իքիտի տէ պիր պիրինին էթտիքլէրինի երեզէ կէլմէզլէր իտի , կէչինմէլէրի եէրինտէ , պիրի պիրլէրի իչին սէճէրէլի տույլուսուղ , նէյէ՞ տիվօրս էթտիլէր . աիւղճէ պիր պիրինտէն այրըմաք մօտա հիւքմիւնէ կիրտի շիմտի օտուր :
- Եւ յիրաւի սլ ամուսնաթողութիւնը ինչպէս ըսինք մեր այս նկարագրութեան սկիզբէն , նորաձեւութիւն մը եղաւ ժողովուրդեան մէջ :
- Այս ո՞ր աստիճան յառաջդիմութիւն Աստուած իմ ինչ որ ալ ըլլայ . 1898 տարւոյն առաջին ամուսնաթողին ինչպէս կ'ընեն «սիֆթահը լէք գատէմի» է եզեր ,

ՔՕՔՕՁՆԵՐՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆՈ

Քօքօզներուն միսիթարութիւն մը մատուցանելու նպատակաւ մեր բարեկամներէն մէկը , բարեկենդանի առթիւ , սեղանի վրայ երգուելու համար հետեւեալ ոտանաւորը խրկած է ի հրատարակութիւն :

Բարեկենդանն այն մեծ օրն է ,  
 Որ ամենուս ուղածն է ,  
 Հէլէ տյսօր խեղճ միտէնիս ,  
 Մանկասարին չէօփլիւկն է :  
 Եկէք թխնը միտեա իչին ,  
 Վաղը կուգայ զէյթին եաղճին :  
 Խատայիֆը մեր խարճը չէ ,  
 Օխա մ'իփենք մեզի քիշ է ,  
 Խաւիժ ուտենք խարճը քիշ է ,  
 Թահին բէքմէզն ալ զէշ չէ .  
 Եկէք թխնը չոր լէպէպին  
 Վաղը կուգայ նօհուտ թօփին :

Միսին օխան եօթ ու կէս է,  
 Վէրէսիյէ ուզես տանն է .  
 Հրաժարինք թիւքէնմէզէն  
 Խաչէրին բիացան վեր է .  
 Եկէք թխենք խօյին պաշին  
 Վազը կուգայ ֆասուլեաճին :  
 Զուկ ուտենք նէ չի մարսուիր ,  
 Թուրփն ալ սուղ է չտանուիր ,  
 Աղօթք ընենք սա մեծ պահքին ,  
 Ան ալ չըլլայ նէ չ'ապրուիր ,  
 Եկէք թխենք եէր էլմասին ,  
 Վազը կուգայ խօզ հէլվասին :  
 Միրասեւտին պօռաս կ'ուզէ ,  
 Պիրա , քօնեաք ալ կը խմէ ,  
 Մարդ ըլլողին օզի կուտան  
 Թաքսիմին ջուր մերին փայն է .  
 Եկէք խմենք կարմիր գինին  
 Մանա չտանք համին գինին :  
 Բարեկենդանն այն մեծ օրն է  
 Որ ամենուս համար չ'է ,  
 Պազին կուտէ պազին չուտեր ,  
 Կէնէ մեծ պահքն աղէկ է .  
 Մենք չենք նայիր չորին թացին ,  
 Ինչ որ գանանք կուտենք պահքին :

ՏՕՔԹՕՐԻ ՄԸ ՍԵՆԵԱԿԻՆ ՄԷՋ

Նէ՞րէն ազրըյօր գուզում , գօրուն նէ՞րէտէ :  
 — Օնու պէն տէտիքտէն սօնրա , սէնին ուսթալըզըն  
 նէ՞րէտէ գալըր , հէքիմ աէյի՛միսին , սէն պիլ :  
 — Այօգուլ , չօճուլլուղու պրազ . պէն հէքիմ իմ ,  
 միւնէճճիմ աէյիլ իմ . Նէ՞րէնտէ ազրըն վար իսէ սէօյլէ  
 քի պիր ան էվվէլ չարէսինէ պապալըմ :  
 — Տէմէյէճէյիմ իլթէ , ուսթա հէքիմ իսէն վար սէն  
 պուլ :  
 — Թամամ , էօյլէ իսէ չաթաղ . . . է՛յ փէք էյի ,  
 պաչըն ազրը՛յօր մը :  
 — Նէ՞ պիլէյիմ պէն , իլթէ մէյտանտա տուրոյօր ,  
 — Գուլաղլարըն ազրը՛յօր :  
 — Պիլմէմ :  
 — Էյ նէֆէս ալըրգան պիր ազրը սըզը տոյա՛ր մը  
 սըն :  
 — Պանա սօրմա , սէն պիլիրսին :  
 — Պէ ա՛ գարտաչ , պաչընը սօրտում մէյտանտա  
 տըր աէտին , գուլաղլարընը սօրտում պիլմէմ աէտին ,  
 ճիլէրլէրին տէ մէյտանտա տէյիլ ա , գարալը գուլթու ,  
 ծնու տո սէն սէօյլէ . կէրչէքտէն իլչինի տէ կէօրէմէմ  
 եա :  
 — Էյ պէն կէօրիւրմիլիւմ :  
 — Ծանրմ , հիչ տէյիլ իսէ սէն տոյարսըն :  
 — Պէն տոյարսամ սէն տէ օգուրսուն , ինտանըն  
 իլչէրիսինտէ գաչ ալէաթ վար պիլիրսին :  
 — Պիլիրիմ , հագզըն վար ամմա , հասթա տա հաս-

թալըզընը թարիֆ էթմէլի քի՛ հէքիմ տէտիյին իլէթի  
 ֆարզ էթսին :  
 — Պէն իլլէթի թարիֆ էթաիքաէն սօնրա կիտէր է-  
 զաճըյա օ զուրուչլա իլչիմի պիթիլիրիմ , եօգսա սանա 40  
 զուրուչ վիլիթա այալընա կէյիպ վէրիյօրսամ պէնի սէօյ-  
 լէթմէյէսին տէյի սիր :

ԱՆՃԱՐԱԿԻՆ ՉԱՐՍԸ

Անճարակին Գչ . օրը հարսնիքի տան մը մէջ կոիւ  
 մը կար , կանայք ամէնքն ալ իրար անցած կը պոռային  
 կը կանչէին , այնպէս որ դրացիներէն քանի մը կանայք  
 այդ տունը թափիլ սկսան .  
 — Քա քուրուկ , ինչո՞ւ կը պոռաս , ինչ կայ քի  
 ձայներնիդ աշխարհ բռներ է :  
 — Քա անթառան տուտու քուլի հարցնեմ դուն ալ  
 հալսվդ երկու էրիկ թաղեր ես գիտես , հարսին մնտուկը  
 գայ նէ բաղնիքի թաս իլէ խալի չե՞ն գնիր հետը :  
 — Վուչ ծունը գլխուս , հարս ըսածիդ չէնք չնորհքն  
 ալ ան է հապա :  
 — Հարս օլաճախս ուսումնական է եղեր եա , մէյէր  
 ուսումնականճա ասանկ բան մեծ պօյէն ամօթ է եղեր :  
 — Դող մ՛իլլար քուրուկ , պարէ ճէճէզը նասըլ է :  
 — Ը՛ն իլթէ ճէճէզ , թախըմ մը քուրջ քըլաթ պա-  
 ներ , սանքիմ մարդ քուրջ մը պակաս կը չինէ տէ պաղ-  
 նիքի թառ մը իլէ խալի մը կտոր կ'առնէ , հոգի :  
 — Քա էյ հոգ պիլէ մի ըներ , տտոր ինչո՞ւ գող  
 կ'իլլա՛մ , պաղնիք ասանկու ըլլաք նէ զուք ալ ձեր թասը  
 իլէն խալին մի տաք որ երթայ տէ խաղք ըլլայ պարէ :  
 — Քա կայնէ նայինք հիմակուանները պաղնիք ալ  
 կ'երթա՞ն մի . . . վուչ Անթառան տուտու , տիւչմանս  
 ասանկ տէրա չունենայ , վուչ , լտղները ի՞նչ կ'ըսեն :  
 — Քա էյ ինչ ըսեն նէ ըսեն , հոգ :  
 — Վուչ մըսեր քուրուկ , եանի միաքս դրերեմ քի  
 թա քի ես անոր մար օլաճախին թասը իլէն խալին առ-  
 նել չառմ նէ ասլա տըրլիք չի տամ պիտի , հէմ աս ի-  
 նասա ընեմ պիտի :  
 — Մըսեր քուրուկ , ազուկ ալ տըրիկը մէկտեղ կաւ-  
 րի սօնրա :  
 — Քա անանկ ֆիտանի պէս գաւկիս աղջկան խըթ-  
 լիս թող ըլլայ , գահէր զաւակս մէկ թաս մը իլէն խալի  
 մը չարմեր :  
 Այս միջոցին քանանան է գուռը կը զարնէ , որ ա-  
 տեն ամէն մարդ ձայներնին կտրելով անզերնին կը քաչ-  
 վին :

Վ Ե Ր Ջ Ե Ն Լ Ո Ւ Ր

Գրաւառացի մը Բարեկենդանի ամթիւ կնոջը օր ցու-  
 ցընելու համար կ'առնէ զանի պարահանգէս կը տանի ,  
 բայց խաղին տաք միջոցները դժբախտաբար կիներ քովէն  
 կը կորսնցունէ :

### ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Ս. Պատրիարքն հետն ունենալով Պատրիարքարանի Ա. գործակատար Տէր-Ներսէսեան Տիգրան Էֆէնտին, Կայս. Պալատ գնաց Պայրամը շնորհաւորելու եւ արժանացաւ Կայս. մեծարանաց: Նոյնպէս Տ. Խորէն Արքեպ. Աշըգեան, Տ. Բարթոլոմէոս Արքեպ. Չամիչեան եւ Տ. Մեարոպ Արքեպ. Սուքիասեան Կայս. Պալատ դացին ի շնորհաւորութիւն եւ արժանացան բարձրագոյն մեծարանաց:

— Ս. Պատրիարքն Չորեքշաբթի Պոլսոյ կողմն այցելեց Եէյն-իւլ-Իսլամ էֆ. ին, Պարսից դեսպանին, Ելեւմտական, կրթական, Էվգաֆի նախարարներուն, մաքսային վերատեսչին, Հաշուակալութեան Ատենին նախագահ Հասան Ֆէհմի փաշային, Պէյլիքճի պէյին որ հիւանդ է, թղթատարութեան եւ հեռագրատան նախարարին, պաշտօնէից ընտրութեան Յանձնաժողովին նախագահ Զինի փաշային, Կ. Պոլսոյ հրամանատար Սաատէտտին փաշային, Թօփանէի Նպաստամատոյց Կեդր. Յանձնաժողովին նախագահ Արիֆ էֆէնտին, որոյ ապարանքը կը գտնուի Ծահգատէ Պաշը: Ոստիկանութեան նախարարին այցելութեան առթիւ, Ն. Սրբաղնութիւն Վսեմ. Եէֆիզ պէյի հետ խօսակցելու է ըստ Կայս. Իրատէի գաղթականաց պատուաւոր մասին Կ. Պոլիս դարձին վրայ, որ արդէն ծանուցուած էր, եւ որուն վերաբերեալ հրամանն Ոստիկանութեան եւս հաղորդուել է, եւ գործադրման պարագաները պիտի ճշուելին Պայրամէն հոգը:

— Ս. Պատրիարք Հայրը Բարեկենդանի առթիւ 2000 զրուշ նուիրած է Պատրիարքարանի պաշտօնեաներուն: Կը լսենք թէ վարչական յարաբերական դիւաններուն գիւանապետ Բարթոլ. եւ Խաչատուրեան Կարապետ էֆէնտինները իրենց բաժինը թողուցին Ս. Պատրիարք Հօր կարօտեալներուն ի նպաստ գործածուելու համար:

### ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Թայմզ կը ծանուցանէ թէ Միջերկրականի ոռոս նաւարմբին հրամանատար Սքրիալով ծովակալն Բեդրեսպուրկէ Օտէսա կ'հաննի, եւ առաջիկայ կիւրակի Կ. Պոլսէ անցնելով, նախ Աթէնք պիտի երթայ, այցելութիւն արքայական դերպատանին, եւ անտի՝ Կրեաէ:

— Պատերազմական նոր նախարար Քուրթաղքին զօրավար եւ սպայակոյտի նոր պետ Զօր. Սախարով անօրինակ գործունէութիւն մը կը ցուցնեն իրենց պաշտօններուն մէջ: Զօր. Քուրթաղքին Բեդրեսպուրկէ Օտեսա եկաւ: Կ'ըսուի թէ ընտանեկան գործերու համար է: Ուրիշ կարծիք մ'ալ այս է որ սահմանազխի վերաբերեալ զինուորական տեղափոխութեանց պիտի հսկէ: Արեւմտեան սահմաններուն վրայ նոր բանակաց հաստատումը կատարելապէս կը կատարուի: Ծայրագոյն Արեւելքի զէպքերուն ի նախատեսութիւն, Ռուսիա իր բո-

լոր սահմանները պաշտպանողական ապահով վիճակի մէջ պահել որոշած է, կ'ըսէ ոռոս մամուլը:

— Իգաամի մէջ կը կարդանք. — « Թան լրագիրն որուն չարամտութիւնն ու մոլեռանդութիւնն յայտնի են, Աթէնքի թղթակիցէն Փետր. Տ թուականաւ նամակ մը հրատարակած է թէ Օսմ. զինուորք չէզոք գօտին անցնելով շատ մը զիւղեր այրեր են: Այս կարգի թշնամական հրատարակութիւնք հրատարակողներուն ինչ ըլլալը ցոյց կուտան, որով ողջամիտ անձանց ծաղրը միայն կը շարժեն: Թան լրագիրը ցորչափ իբրեւ թղթակից դործածէ հելլէն կրթութիւնն առած յամառ տղէտ մը, իր լրագրոյն համբաւը պիտի կոտրէ: »

— Ռըվիւ ա'Օսման Արեւելքի կայսութեան վրայ գրելով, ըսած էր թէ Արեւելեան հորիզոնը սեւ ամպով ծածկուած է: Մալիւմադ ըսելով որ պէտք է զէպի Պալքանաց կողմը նայիլ կը յարէ. — « Մեր հորիզոնը միշտ պայծառ է եւ փոքր ամպ մը իսկ չերուիր: Պալքանաց կողմը տեսնուած ամպերն անշուշտ պիտի փարատին օսմ. արգարութեան զեփիւռով: Օսմանցիք որ մարդասիրական զգացումներով տոգորուած են եւ մեղմ ու խաղաղաէր, միշտ պիտի պահեն իրենց հանդարտութիւնն եւ պիտի ապացուցանեն իրենց խաղաղասիրական ձիրքերը: »

— Պուլկարիոյ իշխանն Աւսարիոյ արտաքին գործոց նախարարին հետ խորհրդակցութիւններ ունեցաւ այն փոխառութեան համար զոր պուլկար իշխանապետութիւնը կ'ուզէ կնքել Եւրոպայէ: Այս խորհրդակցութեան վրայ տեղեկութիւն տրուեցաւ Պուլկարիոյ կրօնական նախարարին: Հետեւաբար այս փոխառութեան կնքման մասին դեռ որոշում չարուեցաւ:

Այս չարթուան սուրհանդակաւ առնուած անդ. լրագիրք կը յիշեն թէ ոռոս կառավարութիւնը Ծայրագոյն Արեւելքի զէպքերուն պատճառաւ, պէտք կ'զղայ Սեւ Ծովու նաւատորմէն մի քանի մարտանաւ եւ «Կամաւոր» նաւատորմէն զօրքով ու ուղմամթերքով լեցուն կարգ մը փոխադրանաւեր Խաղաղական Ովկիանոս զրկել: Ուստի, ըստ սովորութեան, բանակցութեան մէջ է զանոնք կարգաւ Նեղուցներէն անցնելու համար Կայս. հրամանագիր ստանալու:

#### ԶՕԼԱՅ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԱՆԻ

Անհամբերութեամբ սպասուած իրապաշտ վիպասան Զօլայի դատը, վերջապէս վերջացաւ ազմկայող երկար դատավարութենէ մը վերջ:

Զօլայ դատապարտուեցաւ մէկ տարուան բանտարկութեան եւ Օթօֆի անօրէնն ալ չորս ամսուան բանտարկութեան եւ երեք հազարական ֆրանք տուքանքի:

Պ. Պ. Լապորի եւ Քլէմանսօ երկու դատապարտեալներուն փաստարանները ի զուր իրենց պաշտպանողականները խօսեցան, երգուեալները հաստատապէս համոզուած էին անոնց յանցաւոր ըլլալուն:

Վճիռը արձակուելուն պէս ժողովուրդին կողմէ ողջունուեցաւ, կեցցէ Ֆրանսա, կեցցէ բանակը ազազակներով:

ԿԱՐԵՒՈՐ ԱՁԴ

Ազգային եւ օտար վարժարաններու մէջ դաստիարակող ինչպէս նաեւ առեւտրական հրապարակին վրայ երկարասեւ փորձառութիւն ունեցող պատուաւոր սննձ մը, Անգլիերէն եւ Գաղղիերէն թղթակցութեանց եւ Տոմարակալութեան գործնական դասեր տալու պատրաստ է: Դիմել խմբագրատուն:

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՊԱՂՏԱՏԵԱՆ ԳՐԱՏԱՆ  
Սուրբան Հաւաւ հասկսի թիւ 14, Կ. Պոլիս

Ե. ՏԷՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ

ԲԱՌԱՐԱՆ

ՖՐԱՆՍԵՐԷՆԷ - ՀԱՅԵՐԷՆ

Գիւն 22 Ղրշ.

Սոյն Ֆրանսահայ բառարանը յօրինուած հետեւողութեամբ Լիզաէի տիեզերական բառագրքին, կը պարունակէ Ֆրանսերէն լեզուին գրիթէ բոլոր բառերն իրենց բոլոր առումներով, որպէս եւ ամենէն գործածական ոճերն: Տէմիրճիպաշեան էֆէնտի բառաշինութեան մասին իւր ունեցած մասնաւոր յարմարութեամբն որով բազմաթիւ բառերով ճոխացուցած է հայ լեզուն, գտած է լեզուին պակաս գրական, գեղեցկադիտական, իմաստասիրական, դիտական եւ արհեստական բառերուն հայերէններն, այնպէս որ կատարեալ բառագիրք մը կրնայ համարուիլ Բառարանս ունեցած այս երբեակ առաւելութեամբք, այսինքն առաւելութիւն Ֆրանսերէն բառից, առաւելութիւն նոր առմանց, առաւելութիւն 15—20,000 նորակերտ հայերէն բառից:

Այս բոլոր առաւելութեամբք Ֆրանսահայ Բառարանս. որ կը պարունակէ իրը 1000 երես, կազմեալ կը ծախուի անօրինակ գնով:

ԾԵԾՈՒԱԾ ԶՈՒՏ ԽԱՀՈՒԷ

Թիթեղեայ սուփի մէջ. 250 կրմ. 3 1/2 Ղրշ.

» » » 125 » 1 3/4 »

Աղխասները մի մոռնալ

Ռիօի առաջին տեսակէ սոյն խաւովէն սուփերու մէջ գրուած կը ծախուի ի նպատակ Ս. Յակոբայ Հիւանդանոցին, ուրկէ գոյացած հասոյթով հարիւրաւոր աղքատներ եւ անոք մանուկներ պիտի խնամուին, հետեւաբար ամէն ոք այս խաւովէն գնելով, աժան եւ սղեկ տեսակ խաւովէ առած ըլլալէ զատ, աղքատներուն եւ հիւանդանոցին օգնութիւն մըն ալ բրած պիտի ըլլայ:

Կեդրոնատեղիէն է, Ղալաթիա, Եէնի ճամբի ճատտէսի, Զինճիրլի խանին կից, թիւ 70. ուր պէտքէ դիմել, անկասկած ըլլալու համար:

Կը ծախուի նաեւ հետեւալ խանութները եւ ուրիշ ծխավաճառներու եւ մանրավաճառներու քով:

Բերա, Շիտակ ճամբան 136 եւ 54 թիւ շաքարավաճառ Սարիմ աղայի խանութները:

Բանկալթի, մանրավաճառ Աճէմիան Գրիգոր աղայի խանութը:

Օրթաքէօյ, Քէթէնեան Վիչէն աղայի խանութը:

Ք Ր Պ Ա Ն Ի

ՅՈՒՇԱՏԵՏՐ - ՕՐԱՑՈՅՑ

1898

Ի վաճառ ելած է հետեւեալ գներով:

Ընտիր լաթակազմ 2 1/2 գահեկան

Նոյնը ոսկեգօծ ճզամնով 4 գահեկան:

» շակաէն եւ մատիտով 7 1/2:

» ընտիր թղթի վրայ տպուած 15:

Կեդրոնատեղիք՝ Սուլթան Համամ Պաղտատեան գրատուն թիւ 14 եւ Զ. Թորոսեան գրատուն Վալիտէ խան թիւ 16:

Կր գանուի Բերա Հայ ծխավաճառաց քով, Կալաթա Վրոյրի եւ Ռօմանի թղթավաճառանոցը, եւ Գօլիս բոլոր գրավաճառաց քով:

ՃՈՒՆ - ԳՈՒՆ - ՍԷՅՍԱՆ - Կ. ՊՈԼԻՍ

ՄԵԾ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ԹԷՅԻ

ԵԱՎՐՈՒԵԱՆ ԵՒ ԻՍՍԳՈՒԼԵԱՆ

Ճեղալ պէյ խանի դրան կից թիւ 10

Ամենէն ընդարձակ թէյի վաճառատունն ի Կ.

Պոլիս, որ ճիւղեր ունի Օսմ.

Տէրութեան ամէն կողմերը:

Գաւառաց ապրարանքները

փութով եւ խնամով կը գործադրուին:

Չինական, Հնդիկ, Ճալայի եւ Սէյլանի ընտրելազոյն թէյք,

ուղղակի բերուած հոս:

Թէյի նոր հունձքն սկսած է գալ:

Զգուշացէք սոյն վաճառանիչին կեղծերէն:



Փնտուել ԵԱՎՐՈՒԵԱՆ եւ ԻՍՍԳՈՒԼԵԱՆ ստորագրութիւնը:

# ԿՈՐՈՒՍԵԱԼ ԿՏԱԿԸ

ԳԼՈՒԽ Ժ.

## Կ Ի Տ Ա Կ Ը

— Ո՛հ, շատ յարմար անուն մ'ընարիր էք ձեր խմբակին համար. մեզք որ ձեր յարգը զիացող մը չէ հզեր: Ի՞նչ որ է փողոցի արտոյաներուն ի՞նչ առաջարկել հրամայեր է Տիմիթրո:

— Կ'աղաչեմ, փողոցի արտոյաները հրամաններ չեն ընդունիր, նա մանաւանդ մեր պետը, Տիմիթրո խնդրեր է Պէտայէն որ այն զիմապատկերն ամենունց ցոյց տալով անպատճառ դանկ տղան, որ ինքն ալ կարենայ անոր մայրն ու ընտանիքը ժամ առաջ ուրախացնել: Պէտո հաւանելու՜ եւ կարծեմ կանխալծար մ'ալ ամենեղով Տիմիթրոն կը ճամբէ. երբ իւր ծակը կը գտանայ խեղճ արդեկը զարձեակ վախու եւ սոսկման մէջ կը գանկ, որ անշուշտ զինքն իբր հայր ընդունող Տիմիթրոյին բարկութենէն յառաջ կուգայ: Վերջապէս, ինչպէս ըսի, հետեւեալ առաւօտ երբ Պիւլպիւլ ընկերոջս հետը Սալը Բազարէն ձուկ կորրայի, Պէտո եկաւ եւ մեզ նախ եւ առաջ հայր Թօմային խանութը ատարաւ ուր լաւ ճաշ մը ջամբելով հանդերձ, խնդրը հասկցուց եւ իւր նպատակը պարզեց. յայտնեց թէ այն տղան իր եւ հետեւաբար ամէն բարեկամներուն պաշտպանութեան ներքեւ առած է, որով Տիմիթրոյին պզտիկ խաղ մը խաղալ հարկ կըլար, որ բոլորովին յոյսը կարէ այն տղան գանկէ:

— Յաջողացա՞ք այդ մասին, հարցուց անձկանօք Կիրգա:

— Անտարակոյտ, մանք թեպէտ մեծ մարդ չենք, սակայն բարիք ընելու կարող ենք, այնպէս որ՝ հիմայ եթէ դուք ալ ուզէք գանկել այն տղան չպիտի կրնաք:

— Ինչո՞ւ, միթէ ձեր պաշտպանեալը չէ՞, երբ վրստան ըլլաք թէ ես իրեն չարիք մը չպիտի հասցնեմ, ինծի կը յայտնէք անոր գտնուած տեղը:

— Հա՛, ճիշդ պարագային համար է որ պարտաւորեցանք զինքն օտար երկիր զրկել:

— Ո՛հ, այդ հարուածը շատ ծանր պիտի գայ իր ծընողաց, արդեօք ս՛րչափ պիտի տառապին խեղճերը, երբ իմանան իրենց զուկին ողջ ըլլալը եւ չկարենան գանկել զայն:

— Հանդարտեցէ՛ք, տէ՛ր իմ, հանդարտեցէ՛ք, ձեզ անգամ մ'ալ փորձելու համար էր որ այդպէս ըսի, մենք ներողութիւն խնդրել չգիտենք, բայց մեր զգացումներն ալ չենք ծածկեր: Ձեր բարի մարդ մ'ըլլալուն եւ շարութիւն մը չկամենալուն կատարելապէս համոզուեցայ, որովհետեւ աւելի խեղճին ծնողքը մտածեցէ՛ք, քան թէ գոյցած երկիրը: ասպնով եմ որ եթէ ձեր տեղը Տիմիթրո ըլլար ամիջապէս զենքով պիտի սպաննար ինձ որ տղուն գացած երկիր՝ յայտնեմ, յիրաւի կ'ըսեմ դուք

ուրիշներէ տարրեր էք, դուք խորամանկ, բայց բարի մէկը կերեւիք: Հանդարտեցէ՛ք եւ պատմութեանս շարունակութիւնը մտիկ ըրէ՛ք: Այլ եւս յուզուիլ պէտք չէ այն տղուն համար, որուն ծնողքը շուտով պիտի գտնենք:

— Աստուած իմ, այս որչափ ուշիմ ու խելացի տրգայ, աշխարհիս ամենէն կասկածոտ մարդն այսչափ զգուշութիւն չպիտի գործածէր զիս փորձելու համար, վերջապէս պատմէ որ, երթանք, կարելի է մեր թըռչուններն իրենց բոյնէն կը թռնին:

— Հիմա, կ'աւարտի, Պէտո իր գազափարը պարզելէ վերջ, մեզ հասկցուց թէ ինչպէս պիտի խաղային մեր գերը Տիմիթրոյին առջեւ. եւ ելանք երեքնիս մէկ Չիչէքլիյին սրճարանը գացինք. . . .

— Ո՛ւր կը գանուի այդ սրճարանը:

— Հոս՝ Ղալաթիա, Գէմէր կէտը փողոցը, Տիմիթրո խոշոր գլուխ անպիտանի մը հետ հոն կ'սպասէր: Իրեն իմացուցինք թէ առաւօտուն Պէտո ծանօթ կենդանագիրը մեզ ցոյց ապէ յետոյ, տեսած էինք որ ցնցոտիներ հագած պատանի մը քարափին վրայ նաւապետի մը կը խօսէր եւ շատ կ'աղաչէր որ զինքը միասին նաւ տանի, եւ որովհետեւ այդ պատանին զիմապատկերին կը նմանէր, այն միջոցին զիպուածով այն տեղուանքը ինքն ալ կոշիկ ներկելու համար սրճարանները շրջող Պէտոն կոչած էինք որ վերահասու ըլլայ թէ այդ պատանին նոյն ինքն է. բայց մինչեւ Պէտոյի գալուստը նաւապետը թախանձանաց զիջանելով մակոյցին ընդունած եւ զինքը նաւ տարած էր. այսու հանդերձ՝ Պէտո ալ մակոյցին մէջ զայն տեսնելով հաստատած էր թէ, Տիմիթրոյի փնտրած պատանին էր: Երբ այս պատմութիւնը լսեց Տիմիթրո, սաստիկ բարկացաւ եւ սկսաւ հայոյն իր ընկերոջը, զոր տղուն կորստեան պատճառ կը բռնէր:

— Ի՞նչպէս մարդ էր իւր այդ ընկերը:

— Կարծեմ թէ խոշոր գլուխով աւանակ մ'էր:

— Ալեխանն պիտե՞ր՞ով . . .

— Այո՛, այո՛ եւ քննադատի աչերով, կարծես քառասուն օր քունի ծով էր բռնած:

— Ա՛խ, ինքն է եզեր, խեղճ աղայ, արդէն Օհան բարեկամս ըսաւ այն առաւօտ թէ համակրութիւն մը կը զգայ այդ աղուն համար, Աստուած իմ, որչափ գէշ ձեռքերու մէջ մնացեր է:

Չայս ըսելով Կիրգա, սենեակին մէջ վեր վար կը ձեւէր եւ երբ իւր խորհրդածութիւններն աւարտէին, զարձեակ Գուլայի գէժը կենալով աթոռի մը վրայ կը յետու կըստապէր որ ուշիմ պատանին շարունակէ իր խօսքը, իսկ Գուլա միշտ զինքը կը գիտեր եւ իրեն մէկ փոքր շարժումն իսկ աչքէ չէր կորսնցներ:

Շարունակելի

Արտակարգ Ա. ՍՍ.ՔՍՅԵԱՆ

ՏՊԱԿՐՈՒԹԻՒՆ ՍՈՐԵՍԸ

(Նախկին ՊԱՂՏԱՏԻՍՍՆ Տպարան)

Կ. Պոլիս, Սուրբ Լուսն 14.